

Յ Ա Յ Ա Մ Ե Ր Ի Կ Ա Ց Ի Ն

(Պատմութեամբ համար)

Մեր գաղութները պէտք են զիրար ճանչնալ, իրազեկ դառնալ իւրաքանչիւրի կարեքներուն՝ կարենալ պահելու համար ըստփութեան իրենց ցեղային դիմագիծը: Պէտք ենք նկատի ունենալ այս հայկական արշիպեղազութիւնն ողն ու ջուրը, հողն ու հոգը՝ իրենց ներքին երանգաւորումներովը, անոնց պատշանցելու համար մեր քայլերը, եւ խուսափելու համար քանդիչ կամ ապարդիւն մատուցում ու ժտեցումներէն: Հետեւաբար մենք նպատակ չունինք տալու պատմութիւնը մեր ամերիկահայ գաղութին, որ չափազանց հետաքրքրական է եւ շահեկան՝ մէկէ աւելի պատճառներով: Ապրելու նախասահմանում այդ այլատարած (պատմագրութիւնը) կը թողունք հիններուն ու երիտասարդ ուժերուն. առաջինը իր տարիներու ապրումներով, իսկ երկրորդը իր թարմ ուժովն ու կողովովը կրնայ տալ ամբողջական դրոժ մը՝ մայրուն արժէքով: Այսուհանդերձ անհրաժեշտ կը նկատենք հակիրճ տողերով տալ նախաբայերը այն հսկայ զանգուածին, որ այսօր այնպէս է շուրջ երեք միլիոն քառակուսի մղոն տարածքի մը լայնքին ու երկայնքին եւ զրուած՝ 200 միլիոն բազմացեղ ու բազմաիրօն խառնեմտաշունչի մը մէջ:

Հայեր Միացեալ Նահանգներ ոտք կոխած կը կարծուին շերտաբայք Յակոբ Իլ Դարգ անունով երկու հայերու նախակարողներու թիւում, 1700-ական թուականներուն, Վերձինիա նահանգի կառավարիչ Սեր Էստրա Տիկիւր օրով, եւ անոր ծախքով «ներածուած», շերտաբայութիւն մշակելու համար: Յակոբ եւ Գեորգ կը մնան հոս եւ երկար ատեն չեն ունենար իրենց յաջորդները:

Ամերիկեան միառնարութեան Պոլիս եւ Սուրիա մուտքէն վերջ միայն կը սկսի հետաքրքրութիւն մը Միացեալ Նահանգներու հանդէպ: Մանօթ միառնար Սայրս Հէմլընի

քաջալերանքով Հայ ուսանողներ կը բանան Նիւ Եորքի ճամբան: Խաչատուր Ոսկանեան 1834-ին կ'ըլլայ առաջին Հայ ուսանող — գաղթականը (եթէ հաշուի չտանենք շերտաբայք Յակոբն ու Գեորգը): Ոսկանեանին կը հետեւին ուսանող Սենեքերիմ Տէր Միսսահան 1837-ին, Քաղէոսեան (ուհաթ լօխումի վարպետ) 1841-ին, Վեհապետեան (հետագային Պատրիարք Ս. Երուսաղէմի) 1841-42-ին, Յովհաննէս Տէր Սահակեան եւ Քրիստափոր Սերոբեան 1842-44-ին, Սերոբ Ալիշան (Հ. Ղեւոնդ Ալիշանի եղբայրը) 1845-ին, Սարգիս Մինասեան 1848-ին, Յարութիւն Մանուէլեան եւ իզմիրցի (Նախորդները պորտեգիներ են) Սարգիս Փափապեան 1849-ին, Սարգիս Սապատրեան 1850-ին եւ այսպէս կ'երկարի ուսումնաստեն իրիտասարդներու շրջանը: 1860-ական թուականներուն կը սկսին գալ տիգրանահերոցները, մարաշիները, կարնիները, մշեցիներ՝ ուսման եւ արհեստի ի նշդիր:

Ասոցմէ ոմանք իրենց ուսման շրջանը բոլորելէ վերջ կը վերադառնան երկիր եւ ձեւով մը ճամբայ կը բանան ծրագիր եւ փոփաք ունեցող երիտասարդութեան տղան: Բայց Հայ զանգուած մը չի գոյաւար, եւ ութսունական թուականներուն իսկ Հայոց ընդհանուր թիւը կը տարուբերի քանի մը հարիւրի միջեւ. գրեթէ բոլորն ալ սմուրի — ուսանող, արհեստաւոր ու դրոժաւոր: Բայց Համիտեան հայահայք քաղաքականութիւնը, մանաւանդ 1894-96-ի զուլումի օրերը, կը ստեղծեն արտագաղթի հոսանք մը, որ կ'ամայացնէր Հայ օճախը, անտէր անտիրական կը թողուր արօրն ու հողը, որ սկսած էր Հայ շինականի քրտինքէն վերջ՝ ռոտուելի Հայ տղամարդու արիւնովն ու Հայ մամիկի արցունքովը:

1900-ական թուականներուն կը սկսին երեսնանոց Հայաբնակ թաղեր՝ Նիւ Եորք, Ուստըր, Փրաւստեա, Պոսթըն, ձըրգի,

Ճրջված և այլուր: 1908-ի պիտակ սահմանադրութենէն յետոյ, շատ մը հարթեանկարու շինականք կը վերադառնայ, տու՛ն, չէնցելու համար իրենց օճախը: 1909-ի Կիլիկիան ջարդը, 30,000 Հայերու ողջակիրումը՝ լայն կը բռնայ արտազայթի մահասուներ ուղին նոր ու զօրաւոր թափով մը, և Առաջին Աշխարհամարտի նախօրեակին ամերիկահայոց թիւը կը բարձրանայ քա՛ն: մը տասնեակ հարարներու: Առյա՛տեանէն՝ Խաղաղական, Մեքսիկայէն Գանատա կը ստեղծուին Հայկական կողմակիցը, ուր կը սկսին հնչել Հայ երգի ու Հայ մեղեդիքը՝ Հայ եկեղեցիներէն ներս, Հայրենիքու վրայ, Հայրենակցական միութիւններու հաւաքովիներուն և Հայ մամուլի էջերուն վրայ, որոնք առհասարակ կը վերջնանային Վոստիկ, մեր աշխարհէն խաղարկի մը չունի՞ս՝ հատալուծով, որովհետեւ ամէն Հայ ունէր իր կարտը որդեկորոյթ մօր, առանց իր բաջին մնացած նորահարսին, առանց հօր շուքին հասակ նետած դաւկին, Հայրենի կիսամար օճախի, ժանդ կոպած արօրին, լրուած հողին, դիւզին ու դիւզացիին, աղբիւրին ու աջօրէքին, դառնի, ու դամբարան: Դարիպներ էի՛: ա՛նոնք, և մնացին ալեհեր դարիպներ, որովհետեւ Հայ աղբիւրն և մեռան Հայ:

Արդար է որ այս գաղութին ապրումները, դատան ու խաղալուտ, խոյանքներով հարուստ, յուսալուծներով աճաբեկիչ, օր առաջ թուզթին յանձնուին, որովհետեւ հոս սերունդներ իրարու կը յաջողեն ոստումներով, նորը՝ հինին շարունակութիւնը չէ եղած, նոյնիսկ յաջորդը չէ կապուած երեսնորդին, կարծես օղակներ կը պսակին և հետքերը անձանաչելի են: Որդին իր հօրը հարազատ յաջորդը չէ: Անիկա միճելի յիւթ մըն է: Բայց կ'արժէ, որ ան դառնայ, առաջիկայ մեր խորհրդածութեան և յուրջ նկատուածն առանց հաշուի առնելու մեղձէ ումանք քրթմովիւնն ու այլոց պարսուց' պէտք ենք լլայ իրատես:

Մենք պիտի քանանք տայ մէկ ուրուսի ինք ամերիկահայ — Հայ, Ամերիկացիի կեանքին: Իրատես մերձեցումով մը տայ ա՛նոր ազգային — ուղեկան դիմապիծր տարրեր անկիւններէ դիտուած: Պիտի արձանատրինք այն ինչ որ տեսած ու գտած ենք այս մերթի:

տասնեակ մը տարիներու ընթացքին Միացեալ Նահանգներու զանախան կողմերը — Պոսթըն, Ուստըր, Փրաւանտ, Նիւ Եօրք, Նիւ Ճըրջի, Տիլատելֆիա, Տրէնտ, Լոս Անճելըս, Գիլիլեմա և այլուր: Մենք ամէն տեղ, հայահոծ կեդրոններու մէջ, տեսած ու գտած ենք զրեթէ միեւնոյն պատկերը: Հիները մնացել են իրարանման, հին յասկանիչերով: Միացեալ Նահանգներու տարածքին՝ Հայ կեանքը կը ջուլցարեղէ իրայտուել կեանք ու կենցաղ մը և հասարակաց խորումներ: Միեւնույնը, հօրը չէ կրցած դնել իր տեղակա՛ն գրոշմը: Սեռունդները (հինը, միջին և նորը) կարծես նոյն կաղապարով փոխադրուած Արեւելքն Արեւմուտք, Ատլանտեանի ափերէն Խաղաղականի ափերը: Նոյնն է Նիւ Ինկլէնտ հին Հայը բազմատած Գալիֆորնիոյ Հիմնուուն, միտ աւանդապահ, եկեղեցաէջ, հերթաօճր, դիւզապէր Հայը: Իսկ տարիներու շառաջացուցած փոփոխութիւնները ամէն տեղ կը պահեն միեւնոյն ատրիճանաչափը, գրեթէ, անձնաչելի տարբերութիւնով: Մենք, աւելի բան երկու ամիսներ տեսող մեր շրջապատայ ընթացքին, ատի՛՞ն ունցանք տեսնելու հայահոծ կեդրոններու կարգին մեկուսացած Հայ խմբակներ, որոնց մօտ, մասաւանդ հիներու հետ՝ կենդանի էր Հայն ու Հայկականութիւնը: Բուզ պէտք ենք արձանագրել, որ Հայ կեանքը ամենուրեք այլ գոհացուցիչ կ'ստ զնայախուկան կան չգտանք: Ընդհակառակը՝ ունեզանք մեր յուսախարութիւնները երբ հին ակնկալութիւնները, մեղ զրին նոր իրողութիւններու առջեւ:

Մենք իրապաշտ մօլեցումով մը կուտանք Հայ Ամերիկացի զանդուածին ներկուզ ողեկան զիմաղիծր առանց ծածկելու, մեր պատրասնաթափութիւնները, որոնք նսեմացնելու չեն մեր այս պատուական գաղութին նուիրագործուած անունն, ու վարկը: Անոր դասակարանացած, առաջակական ատտամեղութիւնը պէտք է նկատել խօսքով երաշխիք անոր անխառն հայրենասիրութեան և անսակարկ զոհարբումին: Թող չպաթախուի, ամէն ինչ վարդազօրն տեսնելու, առանձնաշատութիւնը սնուցանողներ էի՛ք այս տեղերը, քրի ա՛նոնք նշմարած ու մատնանշած լլայ մտայլ ու դեղնած

երկրներով պատկերներ: Հայ Ամերիկացիներ այսօր ալ կը ներկայացնէ Հայ սփիւռքի լաւարկ Հայուն տիպարը իր շքեղ առաքինութիւններովն ու Հարուստ առաւելութիւններովը: Նոր միջավայրը իրմէ խլեր է իր զարգերէն մաս մը, եւ գրեթէ ոչինչ տուած է անոր իբր ոգեկան Հարստութիւն: Ո՛չ մէկ պտիկ մտահան ընկու. ենք այս այստղակութիւնը:

Այս վիճելի հարցը մեր ուսումնասիրութեան նիւթ բրինջ առանց աւարեկամ բլլալու, Եւ այսօր աւագանդը չենք հնչեցնել, որովհետեւ տակաւին չէ հասունցած այդ դժբախտ պարագուն. բայց անհրաժեշտ փելիորէն պիտի զարնէ մեր դռները, պիտի մարէ մեր ամերիկահայ բոցազառ օճախը՝ եթէ չկանխենք մասնաճիւղ եւ չզգանք ազդու, արմատական միջոցներով զալիք պատուհարը հեռացնելու անհրաժեշտութիւնը:

Հայ Ամերիկահայ (Ամերիկահայ գաղութը) կարելի է բաժնել հետեւեալ գրութաւոր դասերուն.

Ա— Հիներ. 1880-1914 տարիներուն եկածներ,

Բ— Մնացորդացր. 1919-էն վերջ ապաստանածներ,

Գ— Ամերիկածին առաջին սերունդ,

Դ— Ամերիկածին երկրորդ սերունդ:

Ա. Հիներ— Առոնք՝ որոնք Միացեալ Նահանգներ կը գտնուէին Առաջին Ախարհամարտէն առաջ: Ասոնք ինչ-ինչ հեռանկարներով հոս եկած էին, ապրած՝ իրենցիններով, նեղ ապրած՝ շատ յովանո՞, քանի մը այլար արևելի ինձայլու սիրտով, միտ ի պատուի պահելով՝ երկրին թանտապուն ու հերիսան, խորովածն ու օղին, թմբուկն ու սրինգը, դաւառի բարբառն ու շերտ: Ասոնց համար չկային տեղացի դասնայու եւ իրան ամուսնութեան հարցերը. հիւրեր, զարիպներ էին եւ միտ պատրաստ երկիր գտնուելու, ինչուամբ փոյտներով, ձեռք բերուած գիտութիւնը և արհեստով եւ փորձառութեամբ գիւղը շէնցնելու, զաւառի Հայը շուսաւորելու: Ասոնք մինչեւ վերջ, մինչև այսօր կը պահեն իրենց Հայութիւնն ու հայեցիութիւնը, կը մնան Հայ՝ վարժով, բարձրով, ճաշակով ու քննքով. կարծես իրենց գիւղով փոխադրուած են հոս հէթաթի հրաշագործ գորգերուն միջոցաւ. գրեթէ ոչ

մէկ կայ Ամերիկային եւ ամերիկացիին հետ եւ դրացի ոչ-Հայը մնացած է միտ օտար: Վերջապէս ամէն ինչով Հայ եւ գրեթէ ոչինչով ամերիկացի, թէեւ կը յարգէ երկրին օրէնքները, տարուկ կը պահէ երաստադատական ոգին հանդէպ հողին եւ կտուրաբութեան. կը սիրէ իր դրացին իբր օտար, աշպէս՝ ինչպէս պիտի սիրէին զիրար նաւուս վրայ իրարու հանդիպող օտարականներ, Հայ Ամերիկացի այս դասը կը զգայ Հայուն պէս, կը խորհի Հայուն պէս, կը դատէ Հայուն պէս, բայց կը դիտէ օտարի պէս, եւ Հայաստանը կը մնայ իր միակ հարկերինը, որուն հանդէպ կը պահէ իր սէրն ու նուիրումը միտ շողիկ վրայ: Ան այս օտար ամերիկացի վրայ կ'ապրէ իր գիւղին համար. կը հիմնէ Հայրենակցական միութիւններ՝ օգնելու համար երկրի կարօտելիքներուն, բայց ու լուսարար պահելու համար գիւղին փաթարար. կ'ունենայ իր Հայ մամուլը, եւ այն է որ կը պահէ զայն, եւ կարծես Հայ գիրն ալ կ'ապրի աղ սերունդին համար, բայց բացուող գերեզման՝ իր տապանաքարը կը փրցնէ Հայ գրի չորսանէն:

Ասոնք իրենց Հայրենակցականներու կողքին թեւ ու թիկունք կ'ըլլան Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան ծրարներ ու ծաղկումներ. իրենց անսակարկ օժանդակութիւնը կը բերեն մեր ազատագրական պայքարին:

Բ. Դասուն կը պատկանին անոնք, որոնք Մեծ Եղեռնէն վերջ զաղթած են Միացեալ Նահանգներ: Ասոնք առաւելապէս մաս կը կողմեն մնացորդացին, որոնք կարծես կը փնտռեն խաղող անկիւն մը՝ իրենց մերթը զարմանելու, զազանաբար թուրքին շարաշուք յիշատակները անցեալին գերիք նետելու մտահետեւումով: Ասոնք ալ իրենց նախորդներուն նման ունէին ազգային ուսից լիչ, բայց կ'առաջնորդուին բացառիկ ոգեցէ՛ աշխարհակ հոգեկենսակով մը, ծանր յուսախաբուութիւններու ահաւոր հարածներուն ասկ ուշակորտոյս կը զգան Հայուն պէս, կը խորհին իբր Հայ: Երենց դատումը, մանաւանդ ապագայ, լինելութեան հարցը, գիրենք առհասարակ կը դնէ երկրորդայնի մը առջեւ. նետուել օտարի վերից թէ՛ պահել իրենց Հայութիւնը, որուն վճարած էին շատ մեծ գին մը, անգնա-

Հատելի արհււ, միլիոնաւոր սիրելիներու
դաշնակցութեամբ:

Ահաւոր փոթորիկէն վերջ խաղաղ ափեր
նետուած այս Հայ ամերիկացիներու դասը
յաճախ ինքզինք դասած է անելի մ'առջեւ.
Հա՛ մնալու եւ ամերիկացի դատարար սահ-
մանը մշտապէս տարուերած է անորոշ դի-
մերու միջեւ: 1918-1922-ի մտայլիչ հիաս-
թափուութիւնները, մանաւանդ Լօղանի մէջ
մեր «Հօր» դաշնակիցներուն մաշած քաղա-
քականոնութիւնը կը ստեղծէ յուսալքիչ ողբ
մը եւ ոմանց համար հրերնկալ երկիրներու
քուրան կը դառնայ քար դայթաղիզութեան,
իսկ ուրիշներ, իրենց ստիպմամբ կը փրոտ-
ուեն աղգային ծառայութեան մէջ, կը նետ-
ւին ազգայականանումի զանազան դաշտեր
եւ կը ստանձնեն պատասխանատու պաշ-
տօններ: Երեւան կու դան նաեւ ուժեղ նկա-
րագիրներ, որոնցմէ ոմանք այսօր կը դրոտ-
նրին ազգային առաջնորդող դիրքերու վր-
բայ:

Աշխարհին, ամբողջ մարդկութեան դէմ
դատուացած Հայը կը սկսի տեւել նահանջի
կոմունիզմներուն աւերակները: Միացողացի
կը սիրէ Հայ մ'ալ, բայց անիրաւուածի ե-
րբուրեւ հոգեմիճակով չի կրնար ճակատ
հարթարել նորահաս սերունդի սայթաքում-
նորուն դիմաց, եւ դիւրաւ կը հաշտուի
խառն ամուսնութեան հետ եւ կը արտնջէ.
« Է՛հ, այս է եղբր մեր ճակատագիրը,
հարստութիւն ստեղծէ թուրքին համար,
գուակ մեծցուր օտարին համար ... երկիր
ունեցիք եւ զարդիւի նման մեռիք ... »: Կար-
ծին ստեղց համար է որ հայրենի դպարուն
բունաստեղծուհին, Սիլվա Կապուտիկանը
կը զրէ. «Ընդհանրականութիւն կատարած,
բայց չմեռած մարդու ամօթահար հոգեմի-
ճակը. բնական հունից ելած, շեղուած ու
շողուած մի կեանք՝ խղուած անցեալից,
արժատներից, Հայութիւնից»:

Անոնք յաճախ կը շանան ամերիկացի մե-
տանալ. անգլերէն կը ծածմեն դուրս, օ-
տար չերեւնալու կամ դրացիին ուշադրու-
թիւնը չզրաւելու վախով եւ մասհոդու-
թեամբ, իսկ առնէն (Յերս կրկին անգլերէն
կը փորձեն՝ որպէսիք երախտմ օտար շնշտ
չառննայ):

Միջնակեալ ըսենք որ մեր նիւթէն դուրս
կը մնան բացառութիւնները, որոնք այս նո-

բաստեղծ անապատին մէջ տեղած են շատ
դեղեցիկ ովասիաներ, դարնանածաղիկներով
հարուստ: Բացառութիւններու անտեսումը
նստրնորած ենք մեր դրութեան սկիզբէն
մինչեւ վերջը:

Բ. դասու Հայ ամերիկացիներ իրենց նա-
խորդներու աստիճանաշարով կապ չեն պա-
հեր Հայ կենսաբան եւ Հայկական միջավայրի
հետ: Անոնց կապը Հայ դիրքին, Հայ մտու-
լին ու դիրքին հետ տեսնելի թուլութիւն
մ'ունի: Զրկուածի, անիրաւուածի, խար-
ւածի դառութիւնը մեծապէս դերը կատա-
րած է ասոնց՝ այս անբնական վերաբերում
ն մտածելակերպի դիմով: Դժբախտ պա-
րագաներ կարծես անոնց կը պարտադրեն
հինը, անցեալը մոռնալ եւ նորին փարիլ:

Պ. Դատուն կը պատկանի ամերիկածին
ստաջիին սերունդը:

Այս սերունդը Հայաստ ծնողաց շուրին
նրքեւ Հասակ նետած բլլալով Հանդերձ
սահասարակ կը մեայ անծանօթ մեր ոսկե-
դինիկ լեզուի քայքայութեան եւ փոքր անուի
մեծ քայքայուն: Անոնց բնասնեկալ լեզուն
մեծաւ մասամբ, նոյնիսկ սառնց խառն ա-
մուսնութեանց դժուարութեան, անդիւրէն
է. կը զգան իրը Հայ, բայց կը խորհին ու կը
դատեն իրը ամերիկացիներ: Չենք կրնար
բուլ թէ ապասերած են, բայց զիջով շատով
անտարբեր են: Ծատ քիչ կապ կը պահեն
Հայկական կեանքի հետ. ոչ այ մտերմոր-
թիւն՝ ամերիկեանին հետ: Առտոյ բնկերա-
լի՛ միջավայրը ո'չ Հայկական է եւ ո'չ այ
ամերիկեան. կը սիրեն Հայկական թեթեւ
երաժշտութիւնն ու ամերիկեան ճազը, Հայ-
կական խորովածն ու ամերիկեան Հէմպրի
կրքը: Կը սիրեն մօտենալ Հայկական ան-
նարկեան, Հանդիպիլ՝ Հայ եկեղեցին,
յաճախել՝ Կիրակնօրեայ Վարժարան, հե-
տեւելի՝ Հայկական վարժարանի (շարաթր
1-2 ժամ), անդամակցիլ Չ. Ք. Ե. Կ. եւ
Չ. Բ. Ը. Միտիլեանց եւայլն, բայց իրենց
կը պակսի ազգային սրբազան կիրքը, Հայր
ճանչնալու հուրը: Ամերիկածին Հայ առա-
ջին սերունդին համար խառն ամուսնու-
թիւնը դժուարալոյծ հարց մը չէ, եւ ծնո-
ղաց հոգեկան բաւարարութիւն մը տալու
համար մերթ ան կը յօժարի բնորոշել հայ-
կան նարտ: Բայց այս սերունդը կը նմանի
ցանկապատի վրայ դիրք ասած դիտողնե-

րուն՝ ո՛չ Հայ եւ ո՛չ ալ ամերիկացի, ուղեկորոյս ճամբորդ մը կոյս անառաի քմայքին անծնատուր, դժբախտ զոհը անբարեացաւամ պայմաններու:

Մեծ Եղեռնի Յիսմամեակը անոնց տուաւ կայծ մը որ տեղ տեղ բոցավառեց անոնց մարած ասորուշանները, յառաջացուց մրդուում մը Հայը ճանչնալու իր դարաւոր ժառանգով, ցաւ ու խիղճով:

Գ. Դասուսն կը պատկանին այն Հայ ամերիկացիները, որոնք դաւակներն են ամերիկանին ատաղին սերունդին (խառն կամ ոչխառն ամուսնութեամբ) եւ ծնողքը երրորդ սերունդին, որոնք ճառակ նեւած են վերոյիշեալ անբնական կամ կիսաբնական միջավայրի մը մէջ: Ասանկ կը զգան ամերիկացիի պէս, կը խորիմ ամերիկացիի ունենալն կը դատեն իր ամերիկացի. բայց կը սիրեն մանջնալ Հայը, յաճախ իրենց ինքնութիւնը ծածկած ըլլալու նուաստութենէն ազատ մնալու սիրոյն: Անոնց այս մտածելակերպը, նոյնիսկ իր արտառուց շարժումներով հետու չէ քաջակերպական բլլալէ եւ արժանի է մեր յուրը նկատածմաւ Անոնք չեն ուզիք անորոշ ծագումով մնալ: ամերիկացիներ կը սիրէ Հայաստանայ իր ցեղային ժառանգովը: Այս սերունդը գրեթէ ցտարից ամերիկացի է, բայց երբեմ' Բալայանքած Հայ: Անոր Համար խառն ամուսնութեան Հարց գոյուութիւն չունի. գրեթէ ոչ մէկ ցեղային նախասիրութիւն. «Մէնք բոլոր ալ ամերիկացիներ ենք» կ'ըսէ ու կը փակէ Հարցը, մերթ ծանր կապանքի տակ գնելով իր ներաշխարհը յուզող ազգային-ցեղային սրին՝ որ միշտ պատրաստ է բռնելու. եթէ լուսկին մօտեցուի շիտակ անկիւնէն ու պատշաճ ձեւերով: Յաճախ տեսնուած է, որ անոնց կը խօսին Հայաստանն ու Հայ Եկեղեցին. ան կը սիրէ հայկական միջավայրը, պայմանաւ որ ան կաղապարուած բլլայ ամերիկանին վրայ եւ չունենայ խորթութիւն մը շրջապատի իրականութեան, բնականաւոր պատկերին հետ, այլ խօսքով՝ խորքով Հայ, արտաքինով ամերիկեան: Ան Հաստատարիմ քաղաքացին եւ մէկ մօտիկն է Միասնալ նահանգներուն եւ չի թոյլատեր որ իր Հայութիւնը որեւէ ձեւով թուլցնէ իր կապը իր ծննդավայրին հետ: Առեղծըւածային նկատուելու աստիճան, բարդ

կանք մ'ունի ամերիկանին Բ. Գ. սերունդը: Որոշ պարագաներուն նախ Հայ է, ապա ամերիկացի, բայց առհասարակ ասի ամերիկացի եւ ապա Հայ: Հայրենասիրութիւնը յաղթող ազգասիրութեան. երեսույթ մը՝ որ յաճախ կը ցցուի մեր դիմաց երբ կը մոտենէ Հայկական նեղ շրջանակէն ներս: Կարծես՝ վանեցին նախ վասպուրականցի է եւ ապա Հայ. կարելի է նոյն ձեւով դատել միջին, խորքերը, ղէյթունցին կամ Հաւրեցին:

Այս ընդհանուր երեսույթը տիրող իրողութիւն մըն է մասնաւորաբար Միացեալ Նահանգներն անուրջ կրող հոգեւ Հնոցի հում միութեամբ Համար. Յեղաշին, զատորոշող պատահարները յաճախ ցուցամուկան փորձելէ անդին չեն անցնիր եւ արժուի ու ժոխիբ շտուռը բոցերու կը նմանին: Միեւնոյն ցաւն ունին բոլոր ցեղերը, մասնաւորաբար փոքր ազգերը — Հայ, Յայն, Հրեայ, Հուլանացի, Նորվեգիացի, Արմենացի եւայլն, որոնց Համար կորսուած կաթիլ մ'արեւն ունի արժէք մը, ձայն մը, որ իր ետին կը թողու պարագութիւն մը: Այս երկուսի միջև միայն մերկաներուն յատուկ երեսույթ մը չէ: Փոքրիկ դրուագ մը կրնայ լաւագոյնս գրեւորել այս դժբախտ իրականութիւնը, մեղի հետ շատերուն Համար անորոշելի Հողեկիճակը:

Մի քանի տարիներ առաջ բնակարան մը կը փնտռէինք: Մեղի կ'ընկերանար Իրլանտացի երեսուսարդ բարեկամ մը: Իրլանտացի տանուտէրի մը մօտ գտանք մեր նախասիրած յարկաբաժիրը Տանուտէրը՝ Հայոց. ծամախ նպատաւոր տեղեկութիւններ իմանալէ վերջ, մեր բարեկամին Հարցուց թէ ի՞նչ ինչ ազդի կը պատկանէր: Երկուսարդը առանց երկնորարանքի նշան մը ցոյց տալու պատահանեց. «Մեծագոյն Իրլանտացի նն»: Այս է ամերիկանին սերունդներուն խորհելակերպը, որ խոտոր կը Համեմատի մեր անկնկալութեան ու բազմանշեներուն: Բայց չխաբազն Հազնելով մոխիբի վրայ շատինքն, եւ ոչ ալ անխորժ իրականութիւնը պատկերող իրապաշտ գրիչները գատապարտեն: Հնդհակարազը՝ տեսանելի, Հասկնալի դարձնենք Հրանդութեան արտանիշերը եւ ըստ այնմ տեղեկենք դարձանումի արժատական միջոցներ:

Ամերիկածին սերունդները անտարբեր չեն իրենց ցեղին հանդէպ: Երկրին մէջ ցեղային խտրականութիւններ մնալուն տեղ մը չեն ունեցած (քացառելով սեւամորթները), եւ սակայն այսօր իսկ կան ցեղային յատկանիշերով հարուստ հաստատութիւններ ու կողմակերպութիւններ՝ որոնցմէ ներս դարձնել մասնակցութիւն ունին նաեւ ամերիկածիները: Հին սերունդներու կողքին: Ուրիշներու կարգին մեր ամերիկածին, Հայ ամերիկացիներն ալ ինչպէս նախապէս նշած էինք, կը հանդիպին մեր եկեղեցիները երբ Հայ շարականը կամ հողեզմայլ մեղեդիները մօտիկ կը դառնան իրենց երաժշտական ճաշակին: Կը մասնակցին հայկական բարեկատակ, կրթական, բնկերային, դեղարուեստական եւ այլ ձեռնարկներուն, կրբ հոն կը տիրեն դուարթ շունչ ու խանդավառ մթնոլորտ: Կան օգտագործելի ներութիւններ ու շահարկելի ներթեր: Անոնք՝ մանաւանդ վերելքի վրայ դժուողներ, ոչ կ'որանան իրենց Հայութիւնը եւ ԵՋ ալ կը ճպին ծածկել իրենց ծագումը, երբ սնին ստաղծ իրենց ցեղը պաշտպանելու, իրենց ժողովութիւնով հպարտանալու: Արեւոյն ձայնը բաւարար չէ դանոնք մեղի հետ պահելու:

Ամերիկածին Հայը անհասարակ հետոյ կը մնայ մեր ազգային-հասարական կիսաքէն, որովհետեւ այդ կեսնքը ստեղծալուր՝ ծրթիւնն է մեր հին, երկրածին սերունդին, եւ հին ու նոր սերունդներուն միջեւ կայ լայն խրամատ մը մտածման ու նպատակի զծով: առաջինը կ'ապրի անցեալով, վերջինը՝ ապագայով: մին՝ «կ'որոճայ», միւսը՝ կը մթերէ, եւ առաջինին ամբողջ պաշարը սահմանաւորուած է հին, ապրուած կիսաքի պատկերներուն շրջափծով: որուն օտար մնացած է մեր ամերիկածիներ: Արդար ըլլալու համար պէտք ենք խոստովանիլ թէ մենք հինքս այս ուղղութեամբ ոչինչ տրուած ենք նոր սերունդի պրպտող, պահանջող միտքին՝ անոր օտարութիւնը խնայիլ պրնելու համար: Բանի քանիներ միջկ. պի-

մած են Հայութիւնը ծանօթացնող այբուբաներու համար՝ Հայը ճանչնալու նախաձեռնութիւնը: Եւ մենք անմեղա՞, անոր ցոյց տուած ենք Լիբիլի «Արմեթիա» ու վախամ Քիւրքեմամի «Հայոց Պատմութիւն»ը, քանի մը կիսահատար Հրատարակութիւններու կարգին: Պէտք ենք ընդունիլ որ անոնք բաւարարութիւն չեն տար մշակուած (Ինչպէս եւ մեր ամերիկածիները սոճասարակ) միտքերու, պահանջքին → Հայօտար մը Հայացնելու համար:

Հայ օրիւնքին, մասնաւոր Միացեալ Նահանգներու՞ կը օպակին պատմագիտական աղբիւրներ, Հայ հողին, Հայ միտքը, Հայ կենքը (հինն ու նորը), դրսեւորող ներկայանայի մթերք ու մթերանոցներ, Ամբողջ տարին ազգապահպանում կը հորովինք, միլիոնաւոր տղարներով Հայ եկեղեցիներ եւ անոնց կողքին մշակութային կեդրոններ կը բարձրացնենք, բայց այդ կեղեցիները ծանօթացնելու, Մ. Սեղանին համար սպասուողներ, խորանին ազօթողներ եւ սրահներուն համար ունկնդիրներ պահահալու մտք քանի՞ քայլ առնուած է եւ քանի՞ հատոր հրատարակած կամ հինիքն վերահրատարակած ենք:

Ամերիկածին Հայ սերունդը յաճախ միայն ծնունդով՝ Հայ է, իսկ սնունդով՝ օրատար: Հայ կը ծնի, բայց օտար՝ կը ծնունայ նոյնիսկ առանց խառն ամուսնութեան:

Երկրածին Հայ ամերիկացին կը նորայնայ բնական ու անբնական պատուհասումներով: Հայ դիւրը կը մեռնի կամայ կամայ եւ իւրաքանչիւր նոր հողակայտին հետ: Իսկ նորահաս սերունդներ կը կորսնցնեն իրենց ազգային-բարոյական դիմադիւր, որովհետեւ իրենց շուրջը չեն դանկ իրենց ցեղային ծքը դպուող միջազգային շափանիչով հականեր, դարերու մէջէն խօսող տիտաններ: Ծնողք նորերուն փնտռած նախատիպերը չեն նկատուած: ապրող օրինակներու հետեւի կարծես կը վերապրէ անոնց անհասարակութիւնը, անձնականութիւնը: Հետաւոր աստուածներ կ'որոնեն իրենց մտա-

տիպարը գոհացնելու համար: Իրր ապագազատական էակներ կ'ուղեն Հայ հսկաներ, որոնցմով կարենան հարառանայ: Պորանն ու բեմը բաւարարութիւն չեն տար մեր այս Հայորդիներուն, անոնք կը հետեւին դորերու ձայնին: Հսկայ յրճմոքին յանձնրած այս սերունդին համար անհրաժեշտ է կառուցանել կղզիակներ, հաստատել լատեր սպիտակ ջարդի համայնակուլ ովկէանտին մէջ: Հարց տանք մէնք մեղի՝ մեր օտարախօս սերունդները խանդավառող Հայ եւ օտար վկայութիւններով հարուստ տարին քանի՞ հատոր լոյս կ'ընծայենք մեր վաւերական, հին ու նոր մշակոյթին շուրջ, մեր երեքհարարմէայ պատմութեան առջնութիւնով: Այս ուղղութեամբ շատ բան կ'ակնկալենք հայրենի գրողներէն եւ մայր երկրի էշխանութիւններէն:

Պրակտիկական, չխարուինք Ամերիկահայ Երիտասարդաց Քրիստոնէական Կազմակերպութեան 150-նոց խումբերու Հայաստան ուխտագնացութեամբ: Հ. Բ. Ը. Միութեան Երիտասարդաց Մասնաճիւղերու յաջող ձեռնարկներով: Հայ Ուսանողական Միութեան փայլուն պարահանդէսներով: Հայ կուսակցութիւններու ժողովրդաստանկութեամբ գոյառումով, Հայկական Ուսումնասիրութեան ու Հետազոտութեան Ազգային Ընկերակցութեան՝ ամերիկեան հա-

մայրաբաններէ ներս հաստատած Հայկական Ամպիտոններով: Նոյնիսկ երէց Կալիֆօռնիայի սերունդներու՝ ազգային նպատակներու համար նուիրարեքած միջոցներով: Ատո՛ք դեղեցիկ երեւոյթներ են, բայց չեն գրեւորեր Հայ ամերիկացիներու ներքին-ոգեկան պատկերը:

Այս մտաւլ պատասաբը, որ կը ճնշէ սրբացաւ դիտողի սրտին ու խղճին վրայ՝ պէտք է դառնայ թեւազրիչ ու խտտապահանջ, եւ երբեք մոռցուելիք, իոր ճիշդութիւն մշտաբար ծարձ պահելու համար օտար աստղերու տակ ծնած ու ժամած Հայ սերունդներուն մոխրածածկ ազգային հուրը, եւ թեւ ու Բոնիչը տալու համար այս քամրախո փրկիներուն:

Տանք անոնց Անդրանիկին հետ Վարդանը, Պրիմեանին հետ Մաշտոցը, Այբբնարանին հետ Ճաւրնտիրը, Պաշտուրեանին հետ Ստեփաննոս Միւնէցին, Աճառեանին հետ Նարեկացին ու Պորենացին, Վարդապետին հետ Սայաթ Նովան, Սարեանին հետ Թորոս Թօսլինը, Վիկտոր Համարձուժեանին հետ Յովհաննէս Պուլըր. վերջապէս՝ նորին հետ հինը:

Տանք անոնց գիր ու գիրք եւ Հայ արձգները, որոնցմով հարուստ է մեր Փոքր Ամուս՝ չարքաշ ազգը:

ՎԱՀՐԱՄ ԿԻՕԲՃԵԱՆ

Նիւ Եորք